

բխային տկար տառանմանցն հետ ,
լուսնոյ մեծազօր բորբոքման երևու-
թիցն հետ , որը իրեն վրայի խառնա-
րանները կը հաւասառեն :

Այս երևութից բովանդակը միան-
գամայն մոտածելով , ով որ ժանդի դը-
րութեանը համոզուած է , որ է աստե-
ղաց նմանօրինակ զարգացումն , պէտք
է ենթադրէ որ բուն երկնային ըսուած
մարմինները միայն այս փոփոխու-

թեանց ենթակայ չեն : Պէտք է համա-
րի որ հրաբխականութիւնը տիեզերա-
կան կազմութեան ցոյց մըն է . այս ինքն
թէ ամենայն աստեղք իրենց զարգաց-
ման ժամանակ հրաբխային վիճակի մը
կ'անցնին : Այս անցից մէջ կարելի է
թէ շատ մը պղտի աստղներ բոլորովին
կամ մասամբ փոշիացած ըլլան և մանր
մասունք եղած ասղին անդին ցրուած :

ԱՆԴՈՒՆԴԻ ԾՈՎՈՒ

Մինչեւ հիմա մարդիկ հասեր էին կա-
տարեալ զիտութեան այն ամեն էա-
կաց՝ որ կ'ապրին ու կը շարժին երկրիս
երեսը . անկատար զիտութիւն մ'ու-
նին այն էակաց որ ծովուն մէջ կ'ա-
պրին սովորական խորութեամբ մինչեւ
ուր որ կրնայ հասնիլ զիտութութիւնը :
իսկ այն էակաց , որ ծովուն ալուցը կամ
անյափելի խորոցը տակ կ'ապրին , ա-
մենեին ծանօթութիւն մը չկար ասկէ
քսան տարի մը առաջ :

Ռւստի ծովուց յատակը բնակող էա-
կաց բնութեան հիմնական այս խնդիրը
քննելու համար , զրեթէ ասկէ տասը
տարի առաջ , Անդղիա որոշուեցաւ եր-
կու նաւ վարձելու , և կարևոր գործեզր
ու կահուք պատրաստելու , և ծովուց
խորելը քննութեան ելլելու : Այս եր-
կու նաւերն էին Բարդիշբին (Rocca di-
sne) և Լայշնին (Lightning) , և կրնայ
ըսուիլ որ երբէք ուսումնական ձեռն-
արկութիւն մը չէ եղած որ այսպէս կա-
տարեալ ու անակնկալ յաջողութեամբ
պսակուած ըլլայ :

Քնդհանրապէս կը կարծուէր թէ ծո-
վուց յատակը զրեթէ անբնակ ըլլայ
կենսունակ էակներէ . անոր համար
քիչ զարմանք չեղաւ երբ իմացուեցաւ
որ անթիւ բազմութիւն կենդանեաց
կ'ասպրին այն խաւար անդուց մէջ ,
չօն ուր բնազնինք չէին կրնար ենթա-
դրելթէ կարելի ըլլայ կանոնաւոր կադ-

մաւորութեան մը յառաջագայութիւ-
նը , շատ մը վերագոյն կարգի կենդա-
նիք գտնուեցան , և որ աւելի զարմա-
նալին է , ճանցուեցաւ որ այն կենդա-
նիներէն ոմանք կը պատկանին այնպի-
սի տեսակաց , որ կը կարծուէր թէ բո-
լորովին վերջացած ըլլան . այնպէս որ
ծովուն խորերը գտնուեցան կենդանիք ,
որ կենդանաբանութեան սկիզբէն 'ի
վեր ջնջուած տեսակաց կարգը կը սե-
պուէին և բրածոյ կը համարուէին :

Նոր զարմանք մ'ալ : Բնազնինք յայտ-
արաբեր էին որ այն խոր անդնդոց
մէջ ուր լցու չի թափանցեր , կեանք ալ
չէր կրնար ըլլալ . բայց բնութեան
հնարքն ամենաբեղուն է , և գիտու-
թիւնք մակածութեամբ բան մը չեն
ընդունիր իրեւ ծշարիտ . վասն զի հօս
ալ տեսնուեցաւ որ այն անհրաժեշտ
կարեղոր սեպուած լոյսն ալ կենդանեաց
էութեանն համար , նոյն այն կենդանի-
ները կը մատակարարէին , այսինքն փոս-
փորացընող կենդանիք , որնց յատուկ
լցուն ըստ բաւականի կը լուսաւորէ ծո-
վուն խորց խաւարը , այնպէս որ կրնան
հօն ծնանիլ և զարգանալ գործարանա-
ւոր էակը : Անթիւ ու անհամար փոսփո-
րացընող կենդանեաց տուած այս լցուն
այնչափ զօրաւոր է որ բաւական կ'ըլլայ
աչք ունեցու էակաց օգտակարապէս
գործածել իրենց այն զգայարակը :
Բնազնուք հաստատեր էին թէ ով-

կիական խորհաճորերը անշարժ ջրովլեցուած ըլլան, անփոփիս բարեխառութիւն մունքնան +4°, որ է ջրոյն ծարագոյն խտութեան բարեխառութիւնը: Բայց փորձը հակառակն առուգեց այս վարդապետութեան: Ովկիանոսի մէջ տեղ մը չի գտնուիր անշարժ խաւ մը +4° բարեխառութեամբ, ուր ընդհակառակն ամեն կողմը ընդարձակ ու երագ հոսանք, ջերմկամցուրտ, կը պտոյտքեն զջուրը, կը վերանորոգեն զկապերն որ ջրոյն մէջ կը բովանդակուին, և կը զիւրացունեն կենաց զարդացումը: Այս հոսանքն Ովկիանոսի շնչերակներն ու երակներն են:

Միայն Միջերկրական ծովը չընծայեր Ովկիանոսի նման միենոյն նըպաստաւոր պայմանքը կենաց զարգացման իր խորոցը մէջ: Յատկապէս խօսելով Միջերկրական ծովն ուրիշ բան չէ բայց եթէ շրջափակ ընդարձակ տաշտմք: Այն ջերմ ու ցուրտ հոսանքն որ Ովկիանոսի մէջ ամէն կողմէ ընթանան, այն տեսակ մը շնչերակներն ու երակները որ կը նորոգեն զկապերը, Միջերկրական ծովուն մէջ չկան. թող որ անոր ջրերը անդադար կ'ապականին նեղոսի անմարդութեամբն, որ արևելեան Աքիրկոյ մեծ լուսակին է:

Մնդդիաբատական շահապելով բորդիշին և Լայդնին նաւուց Ովկիանոսի անդնդոցը մէջ ըրած քննութիւնքն, երեք տարիէ ՚ի վեր ուրիշ նաւ մ'ալ հաներ էր ճամբայ արքունի նաւատորմէն, Զէլլնէլէր նաւն, որուն մէկ քանի քննութիւնքը նշտնակեր ենք անցեալ տարի բազմավիպիս մէջ (էջ 324.): Զէլլնէլէր ամէն կողմը կը նաւարէի Ալլանդեան ու խաղաղական Ովկիանոսներուն մէջ, շարունակելով այն ընդարձակածուալ անդնդոց մէջ Լայդնին ու բորդիշին նաւուց քննութիւնքն որ մկներ էին իրանտիս և ցէրէօր կղզեաց

չըրս դին. և անշուշտ քիչ ժամանակէն Զէլլնէլէրի գիւտերը կը հրատարակուին 'ի վայելս գիտնոց:

Զիմա կը կարգանք ուսումնական օրագրաց մէջ որ Զէլլնէլէր մեծաւ յաջողութեամբ կատարելով իր ուսումնական արշաւանքը, յետ շրջապատելու երկրագնոտիս չըրս դին, և ով աւարաւ վերադարձեր է Բորգամըթ Անդղիս, լրացունելով իր քննական ճամբորդութիւնը երեկ ու կէս տարուան մէջ, և ընթանալով ընդ ամենն 68184 անդղիական մըլն, իբր 440000 քիլոմէդր:

Զէլլնէլէրի կատարած խորաչափութիւնքը լաւ յաջողեր են, և շատ նշանաւոր արդիւնք առւեր են ննկատմամբ հոսանաց ուղղութեանը և ուժոյն, ինչպէս նաև Ովկիանոսի յատակին կենսաւանութեանը: Ճոխ և նշանաւոր հաւաքմունք բերած է, որոնց մէջ կը գրանուին նաև այնպիսի խեցիք, գոլծիաւոր էակք, որոնք կը բնակին 4450 դրկաչափ (stethom) խորութեամբ, այսինքն 8438 մէդր, (Համբարձման կղզելոյն քացը), և մինչև 4750 գրկաչափ խորութեամբ, որ է 8687 մէդր:

Այս ահագին խորութիւնն, որ անհաւատակի կը կարծուի, խաղաղականին մէջ կը գտնուի, Ճոխոնէն երթալով դէպ 'ի կղզին Ընկերութեան: Զէլլնէլէր բերեր է մէկտնեղ վիթխարի կրիայ մը, և սակաւագիւտ թուզուններ՝ Ընկերութեան կղզեաց մէջ բռնած թիթեռնիկներ, ծովային փղեր՝ Սակելյանի նեղուցին մէջ որսացած, օտար երկրի բազմաթիւ անդիւտ բոյսեր, որոնք ամենն ալ զարդ պիտի ըլլան Անդղիս Քիու քաղաքին տնկարանութեան պարտիզին: Զինէն, Ճարքոնէն, Նորկուինէային և Ովկիանու կղզիներէն ալ հաւաքեր է Զէլլնէլէր շաս աեսակ հետաքրքրական առարկաներ, զէնիք, կահճ, կարասիք, և այլն: